

ՀՆՉԱԿ

1892

Սոյն համարով «Հնչակը» ոտք է դնում իր գոյութեան հինգերորդ տարեշրջանի չէմբի վրայ: Հայոց կեանքում այս շորս տարվայ ընթացքում տեղի են ունեցել հանրահայկական նշանակութիւն կրող հասարակական բազմաթիւ դէպքեր՝ մէկը միւսից աւելի բնորոշ, մէկը միւսից աւելի աչքի ընկնող, իբրև ժամանակիս նշաններ: Բաւական չէ դա. — հայութեան հասարակական ընդհանուր գրութիւնն ու գրա շնորհով առաջացած երևոյթները, դէպքերը փոխադրեցին Հայոց կեանքը մի բողբոջին նոր մթնոլորտի մէջ, տվին նրան ուրիշ գոյն, տեղի ունեցան հասարակական նոր հոսանքներ: Հայոց կեանքը գտնվում է ներկայումս այնպիսի մի պատմական շրջանում, երբ կատարվում է նրա մէջ ներքին օրգանական մի փոխանցութիւն. հնաւանդ կեանքի շրջանից, կենսական ու հասարակական հնացած, բուտիւնական, այլ ևս արգելափակ պայմաններից նա փոխադրվում է դարգացած մարդկութեան ժամանակակից գրութեան համապատասխան մի նոր կեանքի շրջան, որ շատ բան է խոստանում հայութեան: Սակայն ծանր գնով պէտք է կատարվէ այդ փոխանցութիւնը. հայոց կեանքի արգանդի խիստ ցաւերի գնով — յեղափոխութեամբ, որ միանգամայն վերջ կը դնէ ու կը տապալէ հայութեան վրայից ամբողջ հինը և կը բանայ նոր մեծ դարագլուխ հայութեան հասարակական ու տնտեսական զարգացման պատմութեան մէջ:

Դա է հայութեան ներկայ պատմական վիճակը:

Սոյն աննդային տագնապում, որի մէջ այժմ գտնվում է հայութիւնը, եթէ կայ մի բան, որ կարող է հայ յեղափոխական և ուրիշ հասարակական մարմիններին պահել իրանց պատշաճ դերում և չը թողնել նրանց գլորվել ցեխի մէջ ու հանդիսանալ խոշնդոտ հայ ժողովրդային մեծ դատի յաղթութեան, դա — որոշ սխառմական հայեացքներն են հայկական իրականութեան վրայ, այդ իրականութեան ու գրանից առաջացած յեղափոխու-

թեան պահանջի թէօրիական հիմնաւորութիւնն է: Լոկայոց որոշ հայեացքներն ու այդ թէօրիական հիմնաւորութիւնը կարող են այն մարմիններին հաւատարիմ պահել իրանց պատմական դերին, որովհետև այդպիսի հայեացքներն ու թէօրիափ օգնութեամբ միայն կարելի է որոշել ու գծազրել այն հասարակական գլխաւոր գործունէութեան պրակտիկական ուղղութիւնն ու նախագիծը, որ դրել է մեր առջև պատմական ներկայ բոլորէն: Այդպիսի թէօրիապէս գծազրված հասարակական գործունէութիւնը երբէք չի շեղվի իր իսկական շաղկից, միշտ կը լինի նպատակայարմար և իսկապէս օժանդակ ոյժ կը հանդիսանայ ներկայ պատմական հասարակական պրոցէսի կատարման: Միայն այդպիսի գործունէութիւն կարող է համարվել աջող ու խելացի գործունէութիւն:

Բայց ի՞նչ ենք տեսնում գրա փոխարէն մեր մէջ:

Հայ հասարակական ղեկավարող մարմիններն առհասարակ ամենին շեն կարող պարծենալ, թէ իրանք ունեն սխառմական որոշ հայեացքներ թէ՛ հայկական և թէ՛ ընդհանրապէս մարդկութեան իրականութեան վրայ: Սոյն տեսակէտից մեր յեղափոխական մարմինները մասնաւորապէս առնելով արդէն բողբոջին աղքատ են: Մինչդեռ պատմութեամբ ու կեանքով մեր առջև դրված հայոց կեանքի ներկայ ամենամեծ խնդրի, յեղափոխական խնդրի թէօրիական հիմնաւորութիւնն աւելի, քան անհրաժեշտ է յեղափոխական պրակտիկական գործունէութիւնը որոշելու համար: Իւր յեղափոխական այլ և այլ ձեռնարկների անաջողութեան ժամանակ, բնականաբար, վհատվում է ո՛չ միայն ընդհանրութիւնը, որն այլ կերպ չէր կարող լինել, այլ վհատութեան շունչը վարակում է նաև նոյն իրանց յեղափոխական շրջաններին: Ինչ է վհատութեան պատճառը սակայն, եթէ ոչ այն ժամանակաւոր անորոշ վիճակը, որ այնքան յատուկ է ամեն մի նոր ընդհանուր նշանակութիւն ունեցող հասարակական, մասնաւոր յեղափոխական գործին: Բայց կարող է արդեօք այդ անորոշ վիճակն աղղեցութիւն ունենալ այն մարդու վրայ, որը գիտէ յեղափոխական գործի ամբողջ պատմական էութիւնը ու նրա իմաստը ներկայումս, և որն ունի այդ գործի թէօրիական որոշ սխառմական

արտայայտութիւնը և հետևապէս նրա համար սրբազո-
րոջ է ևս սրակտիկական գործունէութիւնը: Իրանց ժա-
մանակի ձգտումները թէօրիական արտայայտութիւնը —
դա՛ է այն մեծ զէնքը, որ ամեն ժամանակներում հասա-
րակական ամեն մի նոր յեղափոխիչ երևոյթների միջոցին
բարոյական ու մտաւոր երկաթէ ուժով է սծակել նոյն այդ
երևոյթների կուսակիցներին: Եւ սրանք կարողացել են
ստոյիկեան հերոսութեամբ կրել ամեն նահատակութիւն,
որ ամբողջ մարդկութեան մէջ գէպի իրանց զարմանք է
ներնչել, և իրանց տրամադրութիւնը տարածվել է նաև
ընդհանրութեան վրայ, սրան էլ հերոս գարձնելով: Այն
մարդը, որ իւրացրել է իր ժամանակի ձգտումների թէօ-
րիական արտայայտութիւնը, չի շեղվիլ երբէք գործունէ
ութեան բուն շուղից և չէ կարող յափշտակվիլ առժա-
մեայ աջողութիւնից, որպէս և վհատվել տոժամեայ ան-
աջողութիւնից: Նրա համար գլխաւորապէս նշանակութիւն
ունի գործի ամբողջութիւնն և ընդհանուր ընթացքը:

Եւ մինչդեռ հայութեան ներկայ պատմական խորհրդը
զատուր բուլետ հայ հասարակական ղեկավարող մարմին
ները զուրկ են իրանց ժամանակի ձգտումների թէօրիա-
կան արտայայտութիւնից ու հիմնաւորութիւնից, Խճ
կերպարանք է ներկայացնում զարգացած ազգերի ներկայ
ընդհանուր դրութիւնը:

Մեծ գէպերի էսօխան (époque) այնքան մարդկու-
թեան անցելը չէ, որքան նրա ներկան ու ապագան. ն
գա սրբազապէս այն պատճառով, որ մարդկութեան կեան-
քի և մտքի զարգացման հետ միասին՝ մարդկային հասա-
րակական հարցերն էլ ներկա, ուսմ ընդունել են աւելի
մեծ ծաւալականութիւն ու խորութիւն, քան երբ և է
ունեցել են, և՛ գնալով նրանք ձգտում են աւելի ու աւե-
լի ընդարձակվիլ ու խորարմատ լինել: Ներկայումս ամ-
բողջ քաղաքակրթված մարդկութեան վրայ ծանրանում
է հնացած ու այլ ևս մարդկային առաջադիմութեան ար-
գելք եղող այժմեան հասարակական բոլոր յարաբերու-
թիւնների թանձր ու խեղդիչ մթնոլորտը: Լսվում է խուլ
գրդոցը մտաւրուտ համալխարհային յեղափոխութեան ու
բոտի Ամենքը սպասում են համալխարհային մի մեծ
գէպի. ունենոր ու տիրոջ դասակարգը նման է վրանա
ըննակի. նա իր վերջին բոլոր ոյժն ու ճարպիկութիւնն
ամենայն կատաղութեամբ գործ է դնում պահպանելու իր
ներկայ տիրապետող դիրքը և իր այդ եռանդը հասցնում
է այն աստիճանի, որ աւելի է ձգում այն լարերը, որոնք
հաղիւ հազ արգելում են դեռ զանազան գասակարգերի
ներքին թնամութեան պայթումը: Միւս կողմից ալխա-
տաւոր ընդհանրութիւնը կոշտացած ձեռքերով բարձրա-
ցընում է ընդհանուր յեղափոխութեան արխնազոյն գրօ-
շակը և տնիդային գողով սպասում սուրբ օրը: Երկու

մեծ բանակ կանգնած են իրար գէմ պատրաստ միմեանց
պատառելու: Այդ երկու մեծ բանակի, այլ խօսքով՝ զարգա-
ցած մարդկութեան առջև գրված է ներկայիս համալխար-
հային մեծ խնդիրը. այն է յեղաշրջիլ ներկայ հասարակական
պայմանները, որ այլ ևս արգելք են մարդկութեան յետա-
գայ առաջադիմութեան ու զարգացման, և հաստատել
նոր, մարդկային բարօրութեան նկատմամբ նպատակա-
յարմար հասարակական կացութիւն: Այդ մեծ խնդրի
պատմական մճողը, լուծողը յայտնվում է մարդկու-
թեան ալխատաւոր բանակը, որ համալխարհային յեղա-
փոխութեան գրօշակը ձեռքին՝ իր մէջ կրում է ապագայի
խղէան, գաղափարը և կանգնած է գէմ առ գէմ՝ առաջին՝
այսինքն ունենոր պահպանողական բանակի:

Ահա այդպիսի ընդհանուր դրութեան միջոցին ալ-
խարհիս մի խուլ անկիւնում ծագում է հայկական յեղա-
փոխութեան խնդիրը: Այդ խնդիրը ունի մեծ առնչու-
թիւն վերոյիշած համալխարհային մեծ խնդրի հետ:
Նա մի մասնիկն է ընդհանուր մարդկութեան առջև
գրված մարդկային բարօրութեան մեծ խնդրի և օրգա-
նապէս կապված է այդ խնդրի հետ, տարբերվելով նրա
նից իր երևոյթներում և միայն երկրի առանձնայատկու-
թիւններով: Հայկական խնդիրը հայութեան մարդկային
առաջադիմութեան խնդիր է, որ ձգտում է հայութեանը
դնել այն հողի վրայ, որի վրայ կանգնած են զարգացած
ազգերը, և ինչպէս ամեն մի մեծ խնդիր, հայկական
խնդիրն էլ ունի իր թէօրիական սխտէմական արտայայ-
տութիւնը: Այդ թէօրիական արտայայտութիւնն իր է.
ութեամբ չէ կարող տարբեր լինել ընդհանուր մարդկու-
թեան բարօրութեան մեծ խնդրի ժամանակակից թէօրի-
այից, — մի կէտ, որ հերքել անհնարին է այնչափ, որ-
չափ անկարելի է հաստատել այն, թէ հայութիւնն ամպե-
րից իջած մի ժողովուրդ է և թէ նրա կեանքը ոչ ն
օրգանական կապ չունի միւս ազգերի կեանքի հետ:

Մեզ թվում է, որ աւելորդ չի լինիլ կարճ խօսքով
ասել այստեղ, թէ ինչ է եղել «Հնչակի» ու Հնչակեան
Յ. կուսակցութեան գերը սոյն յօդուածում մեր ներկա
յացրած հասարակական վրճակի միջոցին, և դրանով ա.
ւարտել մեր այս ընդհանուր խորհրդածութիւնները հայ
յեղափոխական գործի մասին:

«Հնչակի» իր գոյութեան այս չորս տարվայ ընթաց-
քում առաջնակարգ խնդիր է համարել հայ յեղափոխա-
կան մտքի առողջ ու նպատակայարմար մշակման անհրա-
ժեշտութիւնը, որի վրայ կրկին ու կրկին շեշտեցինք մեր
սոյն յօդուածում: «Հնչակի» գործունէութեան թէօրիա-
կան մասն այս չորս տարվայ ընթացքում եղել է այն, որ
նա ձգտել է զարգացնել հայոց մէջ գիտակցական
վերաբերութիւն գէպի յեղափոխական գործը: Դամանա

կակից գիտական ճշմարիտ առաջադէմ թէօրիանների օգ. նութեամբ նա աշխատել է առաջացնել ու լուսարանել իրանց ամբողջութեան մէջ այն բոլոր հասարակական խնդիրները, որ անշուքիւն ունեն հայկական յեղափոխական խնդրի, ներկայումս հայոց կեանքում այդ միակ ամենամեծ հասարակական խնդրի հետ « Հնչակն » աշխատել է, որքան դա թոյլ են տուել հանգամանքները, ներկայացնել ու բացատրել այդ խնդրի թէօրիական որոշ արտայայտութիւնը: Որքան պտղաբեր է եղել « Հընչակի » աշխատանքը — դա ցոյց կը տայ ապագան: Սակայն անհերքելի է, որ ինչքան ընդարձակ լինի նրա ընթերցողների շրջանը, նոյնքան աւելի շուտ ու աւելի ընդարձակ կերպով զգալի կը լինի նրա ազդեցութիւնը: Այս տարի « Հնչակն » աւելի կընդարձակէ իր թէօրիական աշխատութիւնը, ձեռնարկելով նաև կրօնական գիտական նպատակայարմար գրուածքների թարգմանութեան և աւելի ընդարձակ ծաւալով ժողովրդականացնելով հասարակական ու տնտեսական ժամանակակից գիտական հայեացքները: *

Միւս կողմից՝ այս չորս տարվայ ընթացքում « Հնչակի » ու նրա Ծրագրի շուրջը բոլորվեցաւ Հնչակեան յեփոխական կազմակերպութիւնը, որ գործօն կերպով սկսեց ու շարունակում է յեղափոխական գործնական աշխատութիւնը՝ իր կազմակերպական, ազիտացիական ու պրօպագանդական կերպերում: Այդ կազմակերպութիւնն արդէն ունի իր անցեալը, իր բնախաձեռնող հայ յեղափոխական անդամների շարժումների — Էրզրումի և Փում-Փափուի անժողանալի դէպքերի: Յանուն որոշ նպատակների՝ յեղափոխութիւն անել ընդհանուր սպստամբութեան միջոցով — ահա թէ ինչի է ձգտում նա իր յեղափոխական աշխատութեամբ:

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԴԱՇՆԱԿՅՈՒԹԻՒՆԸ
ԵՒ
ՀՆՉԱԿԵԱՆ Յ. ԿՈՒՍԱԿՅՈՒԹԻՒՆԸ.

« Հնչակի » անցեալ տարեշրջանի վերջին համարում հրատարակվեցաւ Պաշտօնական Յայտարարութիւն Արեւելեան Դաշնակցութեան և Հնչակեան Յ. Կուսակցութեան մէջ դաշնակցական կապ կայանալու մասին: Տեղի սլոթեան պատճառով չը կարողացանք « Հնչակի » նոյն համարում այդ Յայտարարութեան կցել մի բացատրող յօդուած, որ և անում ենք այսօր:

Ունենալով այն համոզումը, որ հայկական խնդիրը մեծ

*) Տես Հնչակեան Յ. Կուսակցութեան հրատարակութիւն N 4, « Սիւննիք »-ի ապրիլի առաջաբանը:

անշուքիւն ունի տաճիկ բռնակալութեան տակ հեծող բոլոր ժողովուրդների ազատման խնդրի հետ, մինք առաջացրել ու պնդել ենք միշտ այն կէտը, թէ հայ և այդ ժողովուրդների յեղափոխական մարմինների մէջ անհրաժեշտ է ստեղծել գաշնակցական կապ հիմնված ընդհանուր համերաշխ գործակցութեան սկզբունքի վրայ և պահպանելով հանդերձ այդ մարմինների իւրաքանչիւրի ծրագրի ու ներքին գործունէութեան ինքնուրոյնութիւնը: Մենք ասում ենք, թէ մեծ անշուքիւն ունեն միմեանց հետ տաճիկ բռնակալութեան տակ հեծող բոլոր ժողովուրդների ազատման խնդիրները և դա այն դրական հիման վրայ, որ այն հասարակական ու տնտեսական պայմանները, որոնց մէջ գտնվում են այդ ժողովուրդները և որոնց արդիւնքն է նրանց ազատման խնդիրը, մի և նոյն են, ինչ որ և հայ ժողովուրդինը: Հետևապէս նը բանց դատն ընդհանուր դատ է, ընդհանուր էլ պէտք է լինի նրանց և հայոց յեղափոխական գործունէութիւնը, ըստ որում դրանով ազատման գործն աւելի աջող ու նը պատահաւոր ընթացք կը ստանայ, համախմբած լինելով մի և նոյն ասպարիզում բոլոր ստրուկ ժողովուրդներին իրանց ընդհանուր բռնակալ լծի դէմ:

Ահա հէնց այդ հիմունքների ու սկզբունքների վրայ Արեւելեան Դաշնակցութեան ու Հնչակեան Յ. Կուսակցութեան մէջ անցեալ տարվայ վերջերը կայացաւ դաշնակցական կապը: Արեւելեան Դաշնակցութիւնն առաջին պատահած մէկ անցայտ խումբ չէ, որ անկարելի լինէր միանգամայն չըմբռնել նրա և Կուսակցութեանս մէջ կայացած դաշնակցական կապի ամբողջ նշանակութիւնն ու կարևորութիւնը հայկական գործի վերաբերութեամբ: Արեւելեան Դաշնակցութիւնը, որ կազմված է մակեդոնական, կրետական ու այբանական յոյն յեղափոխական գործօն մասնախմբերից, արդէն ունի իր փայլուն անցեալը, իր յեղափոխական գործնական փորձառութիւնը, յայտնի է իր ջորութեամբ: Նա մեծ հեղինակութիւն է վայելում ո՛չ միայն յոյների մէջ, այլ և Եւրօպայում և բարձր պահած ունի իր գրօշակը, որ քանիցս ծածանվել է ազատութեան պատերազմի դաշտում: Նրա նպատակն է — աջակցել բռնակալութեան լծի տակ հեծող արևելքի բոլոր ժողովուրդների ազատման գործին:

Ահա՛ այդ մարմնի հետ է կապվել դաշնակցական կապով Հնչակեան Կուսակցութիւնը: Յեղափոխական ամեն տեսակ եղանակների մէջ գործնականապէս աջակցել Հնչակեան Յ. Կուսակցութեան և այդպիսով նպաստել հայ յեղափոխական գործին — դա է Արեւելեան Դաշնակցութեան դերը դէպի Կուսակցութիւն՝ կնքված դաշնակցութեան մէջ: Յ'անձին Արեւելեան Դաշնակցութեան Կուսակցութիւնն ձեռք է բերում մի լուրջ ու գորունեայ դաշնակից, հայկական դատը՝ մի ջիւր՝ ու գործօն պաշտպան և հայ ժողովուրդը կը բարձրանան սերտ կապով կապվում է իրան պէս ստրուկ ու ազատութեան ձգտումներով սողորված մի ժողովրդի հետ: Մենք չենք կարող յատկապէս չը շնորհել այդ երևոյթի ամբողջ բարոյական մեծ նշանակութեան վրայ նոյն այդ ժողովուրդների նկատ

մամբ փոխադարձաբար և այն մեծ գործնական արդիւնքը, որ կառավարչէ նա հայ յեղափոխական ասպարիզում: Իրանով հայ յեղափոխական ոյժը հարստանում է նոր գործնական յուրջ ոյժերով ու նոր մեծ գորութեամբ: Եղբայրացած սարուկ ժողովուրդները մի կողմը, տաճիկ բռնակալութիւնը միւս կողմը — ահա այժմ արևելեան խնդրի ներքին ընդհանուր վիճակը, որ կը լուծվէ առաջին ներքի յաղթանակով և երկրորդի անկումով:

Մ Ի Մ Ե Ծ Ս Ի Ա Լ

(Շարունակութիւն «Հնչակի» թ. 16. .ից 1891 թ.)

Պատմութիւնը մեզ ցոյց կուտայ, որ առհասարակ մահ մտտականութիւնը նպատակ է ունեցած կործանել այլազան բոլոր «պիղծ» ազգութիւնները իր քաղաքական տիրապետութիւնն աւելի ամրապնդելու համար, իր թշնամութեան գլխաւոր արտայայտութիւնն լինելով կրօնամտութիւնը: Բայց կրօնամտութիւնը թուրք ժողովրդեան մէջ օր ըստ օրէ աւելի և աւելի նուազելու վրայ է: Եւ իրաւ, տաճիկ ժողովուրդը տեսաւ, որ այդ պատուէրը՝ ոչնչացնել «պիղծ» այլազանութիւններն՝ Մուհամմէտէն իրեն տրուած չէ եղեր, որպէս կուղէին համոզել զինքն. այլ թէ սուլթաններու աշխարհակալական ձգտմանց արդիւնքն է այդ: Այս աչքի զարնող իրողութիւնը, ձեռք ձեռքի տուած մարդկային ընդհանուր յառաջադիմութեան հետ, որոյ ազդեցութիւնը, հարկաւ, չէր կարող սերմեր չը ցանել և տաճիկ հողի վրայ, ունեցաւ իր տպաւորիչ ազդեցութիւնը և կրօնամտութեան վրայ: Համեմատելով տաճիկաց կրօնական հին եռանդը այսօրուան հետ, կը տեսնենք մի զգալի տարբերութիւն: Քսան, երեսուն տարի առաջ տաճիկը՝ եթէ իր օրական նամագի հինգ արտրողութիւնը չը կատարէր, կեալուրէն աւելի վատթար նախատանաց կարծանանար. շատ կտրելի է այդպիսիին գլուխը կը կտրէին: Իսկ այսօր դուք կը տեսնէք որ խօճաները հրապարակաւ, բազմութեան, շուկայի մէջ կը դանդաւորին Իսլամի որդոց միւսիւլմանութենէ հետեան լուծ վրայ: Բազում անգամ ականատես եմք եղած այն սոսկալի հայհոյութեանց և անխիճ, զոր խօճաներն և բարձրաստիճան զինուորներն կը թափէին իւրեանց ստորագասակներու գլխուն, նոցա անաստուածութեան (այս ինքն՝ ո՛չ կրօնամտութեան) առթիւ: Մինչև իսկ զինուորական բիրտ հալածանքները չեն հասնիր իւրեանց նպատակին: «Ձինուորը ծանրարեւոտեամ է մեծ հոգսերով և նա չէ կարող ամեն մի նամագ ճշգրութեամբ և ժամանակին կատարել» ահա՛ թէ՛ ինչ կը պատասխանէր պաշտաւորը, իր ընկերներու իրաւունքն պաշտպանելով: Այս պիտի պատասխանիմը համար առաջները գլուխ կը թռցնէին, իսկ այսօր իւր. պաշին կը բաւականանայ միայն ըստդի երեսին թքելով, որը, հարկաւ, շատ ալ սպասել չը տար իր պատասխանին:

Այո՛, անուրանալի է այն փաստը թէ այսօր տաճիկ ժողովուրդը նախկինին հետ համեմատելով բաւական ազատ աչքով կը նայի կրօնի վրայ: Նա կը յարգէ մղկիթը, սակայն եկեղեցի կործանելու հին եռանդը չունի. նորա դէպ եկեղեցին ունեցած թշնամութիւնը այսօր սառնասր տութեան և անտարբերութեան է փոխուած, և այս ոգին առաւել ծաւալման մէջ է, մանաւանդ վերջին ժամանակներս, երբ հայերը գործով ու արիւնով ապացուցին որ պատրաստ են իրենց իրաւունքներն պաշտպանելու:

Սնչերքիլի է, որ այսօր ալ թշնամական ոգի կայ տաճիկաց մէջ դէպ հայերը, սակայն թէ որչափ նուազած և օրըստօրէ նուազելու վրայ է այդ ոգին, ահա թէ ինչ պիտի գրաւէ մեր ուշադրութիւնը: Այդ թշնամական ոգի ծնեցնողը նոյն կրօնամտ խօճան է, որուն այսօր կը նպաստէ այս տեսակէտով և նենգամիտ կառավարութիւնը: Թուրք կառավարութիւնը, զգալով իր տկարութիւնը հայ կական շարժման առաջն առնելու և աչքի առջև ունենալով իր շահերը, կը գրգռէ տաճիկ ժողովուրդը հայերու դէմ, ներկայացնելով մեր շարժումը իբրև ոչ թէ իրեն, կառավարութեան դէմ ուղղուած, այլ իսլամի Ամբոխն ալ անհատ չէ՛, որ կարենաւ հասկցնել կառավարութեան սուտը, առաւել ևս, երբ նա սաքցած է և տակաւին մտլեանդ:

Բայց և այնպէս տեսնենք թէ տրդեօք մենք հայերս ալ մեղաւոր չե՞նք գորա մէջ, և չե՞նք նպաստած կառավարութեան այդ նենգամտութիւնը հաստատելու և վաւերացնելու: Այո՛, մենք հայերս և առաւել ևս հայկական շարժման կեղծ ու անկեղծ «վարիչներ» մեծապէս մեղանշած են ինչպէս ներկայի, նոյնպէս և առաւելապէս ապագայի տղև, ներմուծելով և զարգացնելով հայ ժողովրդեան մէջ տաճիկատեսցութիւնը: Չայդ ընելու վրայ ենք թշնամական լիզու գործածելով ո՛չ միայն կառավարութեան, այլ և թուրք ժողովրդեան դէմ: Շատ հազաւգիրա են այն փորձերը որոնցմով մենք ուզած ենք վերայիշեալ նենգութիւնը երևան հանել Հարկաւ, զլուխը կորսնցուցած, շուտրած ու մոլորած կառավարութիւնը պիտի գըրգռէ մեզ դէմ ամեն մի տարր. սակայն որչափ սխալած կը լինինք մենք, եթէ փոխանակ այդ գրգռման առաջն առնել աշխատելու, իւր թափինք նորա կրակի վրայ: Մենք կուրօրէն կը նպաստենք կառավարութեան՝ ի վնաս մեր մեծ դատին. նենգութիւնը արդէն երևան ելած կը լինէր, եթէ մենք գոնէ ազատ լինէինք այն նախապաշարութեան, թէ իբր ամեն մի տաճիկ, տաճիկութիւնը ընդհանրապէս մեզ թշնամի է, թէ իբր ազգասէրը նա է որ կատէ տաճիկը և կը թափէ նորա գլխուն դժոխքի անէճքը: Այսպէս խօսող ազգասէրներու շատ հաւատ ընծայել ան կարելի է, քանի որ ատոնցմէ շատերը միայն խօսող են, միայն դատարկխօսանք են:

Ո՛չ, այս մեր բռնած ուղին սխալ է, սա մեր մեծ սըխալն է, ծնունդ առած նախապաշարութեան. հարկ է ազատուիլ այս վերջիններէն, որպէս զի կարողանանք մեր մեծ սխալը ուղղել ապա թէ ոչ ապագային մեծամեծ խոշնդոտներու կը հանդիպինք:

Հարկ է և միանգամայն անհրաժեշտ է միանալ մեր գրացի նոյնչափ և նոյնպէս կեղեքուած ժողովրդեան հետ: Իսկ այս կարելի է արունակելով նորա հետ յարաբերութիւնը այնտեղ, ուր դեռ ևս խզուած չէ: Իսկ հանառակ պարագային պէտք է ամեն մի ճիգ թափել յարաբերութիւն հաստատելու: Այսպիսեալ խնդրած կը լինինք մեր տաճկատեացութեան վաստակար ոգին: Հաստատելով յարաբերութիւն, մենք պիտի սկսինք նորա հետ մեր խօսակցութիւնը անօրեայ խնդիրներով և պիտի վերջացնենք զայն պաշտօնէից և կառավարութեան վրայ զիտողութիւններ ընելով: «Ճամին միսիւրմանին հալալ եկեղեցին ալ քրիստոնէային, եկուր մեր գործերը կարգադրենք» — ահա՛ մեր յարաբերութեան նշանակութիւնը:

Գուցէ ըսողներ զանախն թէ դա խիստ զժուար է, անկարելի է, ինչպէս շատ անգամ լսած ենք:

Անկարելիութեան վրայ դուր է մի խօսք անգամ ըսել, քանի որ եղած փորձերը հակառակը կը խօսին: Իսկ զժուար լինելը, իրա՛ւ որ զժուար է, սակայն միթէ մտցանք որ «ազատութեան ճանապարհը խիստ նեղ է»: Ամեն մի գործի սկիզբը զժուար է: Միթէ՞ համոզուած անձը կարող է զժուարութեանց ամբն կանգ առնել: Շատերն ալ կանխարկին, թէ կը մատնուինք: Այո՛, կարող ենք և մատնուիլ, սակայն հայերէ քիչ մատնուեցանք: մոռցա՞նք միթէ, որ մեր մատնիչները բոլորը հայեր էին և նոյն իսկ հայ եկեղեցականներէ ալ:

Քարբերդ .

Ազատատէր .

(Կը շարունակվէ.)

Թ Ղ Թ Ա Կ Յ Ո Ի Թ Ի Ի Ն Ն Ե Բ

ՆԱՄՄԱԿՆԵՐ ԹԻԻՐՔԻՍՅԻՑ .

Պուլանըզ, 15 նոյեմբեր 1891 .

Հայաստանի ամենէ թշուառ և իր անուան պէս՝ թէ՛ իր միջ տիրող անկարգութեանց և թէ՛ բնակչաց բարոյից կողմէ ամենէն պղտորեալ նահանգներէն մին է Պուլա. նըզը (պղտորեալ): Հետեալ զէպքերը, զորս պիտի պատմեմ, բաւական են ծանօթացնելու համար «Նշնակի» ընթերցողաց տեղւոյն այս անմխիթար դրութիւնն և բնակչաց բարոյական և տնտեսական անկեալ վիճակն, որ արդիւնք է բռնապետական անիծեալ դրութեան:

Չորրորդ զօրսբանակի միւշիբ փաշան ամիս մը յառաջ Պուլանըզ ժամանելով այստեղի քիւրդերը (Հասնանցիք), որոնց ցեղապետներն անցեալ տարի Պոլիս կանչուելով զինուորական պատիւ և ատրիճան առած էին, պաշտօնապէս զինուորագրեց և դասակարգեց: Ըստ որում քիւրդերէ կազմեալ գունդերն հեծեալ պիտի լինին, իրենց բազմաթիւ ձի էր հարկաւոր. ուստի՞ պիտի գտնէին այնչափ ձի, — այս հարցման պատասխանը ինքնայայտ է. քանի որ քիւրդ հեծեալազօրք հայկական յեղափոխութեան մը ժամանակ հայերը ջարթելու նպատակաւ կազմուեցան, բնական է որ հայերի ստացուածքն իրենց՝ քրդերուն՝ համար տրամադրելի կրնան համարուիլ: Այսպէս է տաճկի տրամաբանութիւնը և այսպէս կը մտածեն տեղացիք: Այս սկզբունքով քիւրդերը՝ նոյն իսկ միւշիբի հրամանով՝

սկսան հայոց ձիերը զրաւել և խարել (տամուլ, զրոյ՛մ՝ զարնիւ), իբր կառավարական սեփականութիւն: Այսպէս ի մէջ այսոց բաղձաց՝ խօրթանլու գեղի շորս հայ բնակչաց ձիերը բռնի տանելով միւշիբին քով խարելին և իրենց սեփականեցին. նոյնպէս ս. Ազրեքի այ վանուց նուիրակ վարդապետը գտնուելով Յողջեան գեղը՝ քիւրդերը անոր ալ ձին բռնի կառնեն և կը խարեն: Այս կերպով շատերուն ձիերը զրաւուեցան, աւելի ճիշդ է ըսել, պաշտօնապէս յափշտակուեցան:

Միւշիբն այսպէս բոլոր գիւղերու քրդերն զինուորագրելէ յետոյ՝ զօրահանգէս կատարեց Կուշտեան գեղը, Երուսու Փաղայի տունը, Հան եկան բոլոր զինուորազօրեալ քիւրդերը և իրենց զլխաւոր ցեղապետք (Այազ ազա և Տէրհէ ազա): Զատոնք բոլորը կարգաւ կրգուրն. ցուցին Ղուրանի վրայ և ասոնց զաղանի հրահանգներ տուին հայոց նկատմամբ: Կառավարական շրջանակներէ կը հատաստեն թէ իրենց պատուիրուած է հայոց հետ և զբայրարար վարուիլ և իրենց յանձնուած է հայերու պաշտպանութիւնը: Բայց ինչ որ լինի եղած ձեւակերպութիւնը, քիւրդերը գործով ցոյց տուին թէ ի՛նչ կերպով եղած կամ իրենք ըմբռնած են կառավարական հրահանգները . . . Արդարեւ, այդ սրբազան արարողութեան յաջորդ օրն իսկ քիւրդերը վերադառնալով Ռըստամ. կէտուկ եկան, քանի քանի հայեր ձեծեցին, անոնց ոչխարներու հաւերը ժողովեցին, իրենց ձիերուն ձրի գարի կերուցին և ուրիշ այս տեսակ բռնութիւնք և հարջու տահարութիւններ ըրին:

Ամիս ու կէս յառաջ 11 քիւրդ, ամենքն ալ կառավարական այնպի հրացաններով զինեալ, դիչերուան ժամը մէկին յարձակեցան խարապաշար գեղի (ս. Գանիէլ վանքի կուշտ) ոչխարաց ճիւղին վրայ, հովիւները, որք վարդան, Միսո և Մարտօ անուն երեք եղբայրներ էին, փորձելով պաշտպանել իրենց հօտը, քիւրդերը նախ զվարդան կը վիրաւորեն ատրճանակով թեւէն, յետոյ Միսօ եղբայրն օգնութեան կը հասնի և քիւրդերէն մին գետին տապալելով կը կապէ կառավարութեան յանձնելու զիտումով: Բայց միւս քրդեր զազտագողի ետեւէն հասնելով՝ այնպի գնտակով մը կը վիրաւորեն զինք, նա աննշագած գետին կիյնայ. կը հասնի երրորդ եղբայրը Մարտօ և ճիշդ նոյն կերպով կսպանուի քրդերէն: Քիւրդերի գազանութիւնն յագեցած՝ կը թողուն կը փախչին, ոչխարաց հօտն ալ ցիր ու ցան կը լինի: Երկրորդ օրը, մինչ տակաւին դիակներ գետին էին, քիւրդ ցեղապետ Այազ ազան (որ Պոլսոյ հրահանգեալներէն մին է) իր տղան և ծառաները գիւղ զրկելով՝ տասն և հինգ մարդ կուղէ բռնի օլամի (տարապարհակ աշխատութեան) տանելու, գիւղացիք զուլս ծռելով կերթան: Միւս կողմէ Տէրհէ ազան, որ հայերը հարստահարելու մէջ յիշեալին մրցակիցն է և որ նմանապէս Երուսղէ պատուասիրեալ ցեղապետ մ' է, իր մարդերը կը զրկէ հայոց կայերն աւարի առնելու: Այսչափ վայրագ բարբարոսութեանց և հարստահարութեանց ա՛լ չը կարենալով զիմանալ, զիւրազիք կը բառնան իրենց տները և կը պատրաստուին գաղ

թելու Գեղին ուսը կը վաղէ կ որ եղելու թիւնն իմաց տալու զայնմագամին: Սա բարկութեամբ կը պատասխանէ «ձէհէննէմէ գատար եօլունուղ վար, . . . (և շարք մը հայհոյանքներ) . . . նէրէյէ կիտէրսէնիդ կիտին »: Վերջապէս ուսին կրկին և կրկին աղաչանաց վրայ կը զիջանի իրեն զապթիյէ մը տալ, որ կերթայ գիւղացիները կէս բոնութեամբ, կէս համոզելով թէ արդարութիւն պիտի գործադրուի, ետ կը դարձնէ իրենց տները, զապթիէ (ոս տիկան) մը ալ կը տրուի գիւղին մէջ, իրեն թէ պահպանութեան համար Քիւրդերը կը շարունակեն սպաննալիքներ ընել՝ գիւղացիք մշտական ահ ու դողի մէջ են:

Գարձեալ մերձաւորապէս մի և նոյն օրերը խումբ մը քիւրդեր Համալ շէխ գիւղի ոչխարաց վրայ յարձակելով ի յափշտակութիւն, հայ երիտասարդ մը իր ստացուածքը պաշտպանել փորձելուն համար կսպանուի և ոչխարները կը տարուին: Կառավարութեան բողոքուեցաւ, րայց . . . (հարկ է ըսել) անօգուտ:

Ամիս մը յառաջ Շէխն աղու պ գիւղէն տէրտէրի աղջիկը առնանգուեցաւ կ ողակ գեղացի զինուորէ մը, բայց բարեբաղդարար գտնուեցաւ կողակ գեղին մէջ կտրիճ հայ մը, որ յարձակելով զինուորի տան վրայ, աղջիկը առաւ և տանելով իր գեղը՝ սպակեց իր՝ այսինքն աղջկան նշանածին հետ:

Կառավարութեան զօրքերը, որք մինչև հիմա Շէխն աղու պ գեղը կը կենային, զայնմագամը կ որ փոխադրել տուաւ, իրր թէ հայոց մէջ յեղափոխական շարժում նշմարելով կասկած քաշելուն պատճառաւ . . . Այս զօրքերը իրենց բնակութեան համար գեղէն մի քանի ընդարձակ տուններ գատարկեցին (առանց վարձու), ասկէ ի դատ տեսակ, տեսակ բռնութիւններ կընեն տեղացուց վրայ և զանոնք օլամի կտանին: Գիւղացիներէն մին օլամի շերթալու համար՝ զինուորի մը ձևաբէն կը փախչի, սակայն զինուորը վրայ կը հասնի և այնչափ կը ծեծէ, որ թևը գլուխը կը կտորէ և մահամերձ վիճակի մէջ կը ձգէ: Այս տեսարանին ականատես մի քանի հայեր և հայ կին մը կը միջամտեն. արիասիրտ կինը զինուորը հրելով գետին կը ձգէ և յօնքը թեթև կերպով կը վիրաւորէ, Ասոր վրայ զինուորները գազանաբար կը յարձակին այն թաղի վրայ, շաա մարդեր ծեծելով ու խոչտանգելով կը բերեն բանտը իրր խոտվարար և տէրութեան զօրաց զի մադրոք թէև զինուորին վերքը թեթև բան մ' էր, սա կայն խորամանկ զինուորները գտնելով ուրիշ հիւանդ մահամերձ զինուոր մը՝ կըսեն թէ այն է հայերէ գանակոծեալ զինուորը և թէ հայերը զինք այնքան ծեծած են որ մեռնելու ապտիճանին են հասուցած: Այս կերպով բան տարկեալ հայերուն վրայ ծանր զրպարտութիւն կայ և բանտարկեալ պիտի մնան, ո՞վ գիտէ մինչև երբ:

Գանք հիմա հայերու մատնութիւններէն յառաջ եկած շարեաց: Այստեղի հայերն անխնայաբար զիրար կը մատնեն և այսպիսի թշնամոյն հացին եղ կը բսնն: Արդէն տեղական պաշտօնեայք առիթ կը փնտռեն յեղափոխական մասնախմբերու գոյութիւնը երևցնելու համար կի գրոնական կառավարութեան, անոր աշարջութիւն ցոյց

տալու և այս կերպով պատուանշաններու արժանանալու:

Վերջերս Համալ շէխ ցի Զուլհիկի տղայ Գեվօ անուն վատ հայը կերթայ կառավարութեան գրպարտութեամբ կը մատնէ ս. Գ. անիէլ վանուց վանահայր Սիմոն վարդապետը, իրր թէ սա այդ կողմի գեղերը պտտելով հայոց զինուոր գրեր է (. . .) և թէ համալաշէխ ցի այս ինչ անձերը նորա հետ պտտել ու ընկերակցեր են: Ասոր վրայ կառավարութիւնը ձերբակալած է յիշեալ Սիմոն վարդապետը և գեղին տէր Մանուէլ քահանան, գեղին Եղիշէ վարդապետը, վարժապետ մի և ուրիշ չորս գիւղացիներ: Երկու ամսէ ի վեր սոքա բանտարկուած են և վարդապետը ծանրապէս հիւանդացած է բանտի մէջ: Այդին պատրիարքարանը թող շարունակէ պարծիլ իր անուանական սուանձնաշնորհմանց և օղային իրաւանց վրայ, հոս կը բանտարկուին իր ստորագրեալ երէցներ ու վարդապետներ և կը դրուին ճիշդ այն զընտաններու խորշերուն մէջ, որոց միակ արժանաւոր ոճրագործ աւագակներն և արիւնուշտ յելուզակներն աղատ կը շըջին ոչ միայն լեւնեւուն վրայ, այլ նոյն իսկ քաղաքաց մէջ:

Զուլհիկի Գեվոյի մատնութեան մասնակից են հայ քահանայ մը և երկու մարդ ալ հետը: Չերբակալեալ անձերէն գատ տասն ու մէկ մարդիկ ալ զրպարտութեամբ մատնուած լինելով՝ իրենց գեղերէն հեռացած են:

Մեղու .

Սեբաստիա, 8 Կեկտեմբեր 1891 .

Վերջին ժամանակներս աւագակութիւնը, որ միշտ բնդարձակ ասպարէզ ունէր թուրքիայի մէջ, նոր կերպարանք մը ստացած է: Չը կրնալով զիմանալ կառավարութեան հարստահարութիւններուն, որոնք իրենց շափը ու սահմանը անցած են, գիւղացիները իրենց տունը տեղը թողնելով ամբողջ գիւղերով ցիր ու ցան կըլլան:

Այնուշտ կը կարգաբ Պոլսոյ թիրթիրու մէջ այն անթիւ հրատարակութիւնները՝ որք աւագակայ խումբերու կը վերաբերին: Այս պաշտօնական ծանուցումները ստախոսութիւններով լեցուն են: Երբ կը գրուի որ այս ինչ աւագակային խումբը շարդուեցաւ, այն ինչը բռնուեցաւ և կամ այլ և ս անկարող ըլլալով ոստիկան — զինուորներուն հալածումներուն զիմանալ, անձնատուր եղաւ, իմացած եղիք որ այս ամենուն մեծագոյն մասը սուտ է: Մէկ կողմ ձգելով յիշեալ յայտարարութեանց մեծագոյն մասին սուտ ըլլալը, մի և նոյն ատեն մենք կը տեսնենք որ՝ գաւառական վարչութիւնները զիտմամբ կը զլանան և չեն ուզեր աւագակութիւններուն մեծագոյն մասը յայտարարել: Երկար կըլլար խօսիլ անթիւ աւագակներու խումբերու մասին. ուստի կը բաւականանամ մի քանի խօսք ըսել մեր կողմերը՝ Ան ծովու ափունքէն ոչ այնչափ հեռու գտնուող Տամլան - Տաղի լեռնային շրթաններուն մէջ պատասպարող հրոսակներուն վրայ:

Կառավարութեան պաշտօնական գրութեանց համեմատ վերջին ժամանակներս այս ընդարձակ լեռը գրեթէ ամբողջովին տեսակ մը աւագակներով ծածկուած է, որոց նպատակը ոչ թէ կողոպտել ու ալ ու ձախ գարնել է, այլ կառավարութեան վնասելը: Առաջները աւագակները գիւղացիներուն ու ճամբորդներուն կը վնասէին,

իսկ այսօր հակառակը կը տեսնենք" . — կըսէ բացարձակապէս Չօռոմի գայմագամի թագրի բը:

Սամսոնի խճուղիին վրայ կրեւունի շափ աւազակներ ջորեպանները կը կեցնեն. այս աւազակները հայ, թիւրք և քիւրդ են: Ասոնք կը հրաւիրեն որ ջորեպանները իրենց գրպանները պարպեն. կրք սարսափած ջորեպանները կը կատարին անոնց հրամանը՝ չորս հարիւր մէճէ տիչէի շափ ստակ կը հաւաքուի: Աւազակներէն մէկը՝ որ կերևայ թէ այդ խուճիկն պետք էր, կառնէ այդ գուժարը, գետնի վրայ կը թափէ և հետևեալը կըսէ ջորեպաններուն. "Ձեր ունեցած չունեցածը մեր ձեռքն է, այս ամենը մին է որ ոտքի տակը կը հնչէ, կուղէք որ այս բոպէիս ձեր ջորիներն ալ, բեռներն ալ, հազուստնից ու հոգինից ալ առնենք: Սակայն . . . գիտցած կղէք որ մենք աւազակներ չենք, մեր նպատակը մեր եղբայրները կուղտուկ չէ. մենք ձեր թշնամիները չենք, այլ ձեր բարեկամները: Մենք ալ ձեզ պէս ազբատ էինք. կառավարութեան ամեն մէկ ուղածները կը կատարէինք. բայց՝ ալ չը կրցանք զիմանալ նորա հարստահարութիւններուն Գողը կառավարութիւնն է և ո՛չ թէ մենք. մենք տուններն են, տեղերն են, զաւակներն թողուցեր ենք՝ գողերու ու աւազակներու: զէմ կուռելու համար և մեր իրաւունքները զէնքի գօրութեամբ պաշտպանելու համար: Մեր նը պատակը ձեզ ու ձեզալէսները կողպատիլ չէ, որովհետև զուք ալ ազբատ էք, ժողովուրդ էք, ուրեմն մեր եղբայրներն էք: Մենք ժողովուրդին բարեկամն ենք, իսկ կառավարութեան թշնամին: Հիմա թող ամեն մէկը մօտե նայ և իր տուած ստակը առնէ:"

Չարմացած ջորեպանները շորհակալութիւններ ընելով կը մօտենան և իրենց ստակը կառնեն:

"Շորհակալութիւն ընելնից մեզի պէտք չէ՝ — մէջ կը մտնէ հրոսակներէն մէկ ուրիշը, ինչո՞ւ շորհակալ պիտի ըլլաք, որ ձեր փարանները ձեզ տրուեցան. շորհակալ ըլլալու տեղ՝ քաղաք կերթաք, զնացէք կառավարութեան իմաց տուէք՝ ձեր տեսածը ու լսածը, ըսէք՝ որ մենք հոս ենք և որ հոս պիտի մնանք. թող գայ մեր վրայ, "ազ տան ազ կիտէր, չօխտան չօխ (քիչէն քիչ կերթայ, շատէն շատ):"

Այսօր Սերաստիայի ու Տրապիզոնի միացեալ կառավարութեանց ամբողջ ուշադրութիւնը այս հրոսակներուն խնդրովը գրաւուած է, որ քաղաքական կերպարանք ըստացած է: Այս հրոսակներ իրենց ստանկոխ եղած իրաւունքներուն պաշտպանութիւնը՝ նպատակ դնելով՝ զարմանալի կատարութեամբ կը պատերազմին կառավարութեան դէմ:

Մէկ ամիս առաջ Սերաստիայի կաշառակեր կուսակալը Ք. Դոնէն կծու կերպով կը յանդիմանուի ի պատասխան իր "կատարեալ անգործութիւն" ծանուցանող հեռագրին. "կամ մեզ կը խաբէք, կամ ձեզ կը խաբեն" կը սէ իմիջի այլոց Պօլսոյ հեռագիրը: Վալին անմիջապէս հեռագիրներ կուտայ իր ստորագրեալներուն: Սամսոնի միւթէսարը՝ պատերու կիճէ, Գաղտուկ կերպով զգաստը փոխած (ասոր պատճառը ի՞նչ է) առաջին անգամ Մարզուան կերթայ: Մէկալ օրը Սամսոնի սուարիները Սամսոնի ճամբուն վրայ որչափ որ ջաղացքներ կան՝ այդ բոլոր ջաղացքներու մէջ աշխատողները կը բռն Մարզուան կը տանին, առաջուրէն անոնց ունեցած չունեցածը կողպատելով՝ Քէսերն ու մէջքի գօտիներն անգամ առնելով:

Քննութիւնը կսկսի: Բոլոր բանտարկեալները՝ մէկ բերան միւթէսարը՝ կը խոստովանին որ՝ "այո՛, աւազակներուն հաց տուած ենք, բայց հաց տալով մէկտեղ՝ եկած

ոստիկանապետին իմաց տուած ենք. էջխիսները (աւազակները) մեզի այսպէս ընել կը հրամայէին: Ինչո՞ւ չեկան հէքիմէթէն անոնք բռնելու: Քանի որ ձեր թեք երկայն է, մեր թեք կարճ և կը դժուարանաք անոնք բռնել, հապա մենք խեղճերս ինչպէ՞ս բռնենք. միւթի՞ն է, որ մենք աւանց ուղածը չը կատարենք:"

Կատարած միւթէսարը՝ ջաղացքներուն բոլոր բանտարիները բանտը հրել կուտայ:

Պալլելի գիւղն էր զացած ոստիկանապետն իր ընկերներով: Մարզուանի և Սամանճուխի գայմագամներու հետ՝ իբր աւազակները բռնելու: Գիւղացիները՝ ամենն ալ թուրք՝ ահա երեք շաբաթ է թողած են իրենց տունն ու տեղը և ցիր ու ցան եղած են: Ասոնցմէ տասնի շափ տարի Մարզուանի բանտն էին հրել, թէ՛ ինչո՞ւ աւազակները բռնած չեն: Երբ գեղացիները կը լսեն իրենց անկոչ հիւրերուն գալը, կը թողուն տուն տեղ ու կը փախչին, որպէս զի իրենց բանտարկեալ եղբայրներուն վիճակէն ազատ մնան: Սմբողջ գեղը ստանկոխ եղած է ոստիկաններէ. հաւիթ մը ոչխար մը, ցորենի ու գարիի հատ մը անգամ մնացած չէ, բոլորը կերել են: Ինչ պիտի ըլլայ խեղճ զիւղացիներուն վիճակը, ոչ ոք գիտէ: Քաղաքներուն մէջ՝ իր ապիկար հարցումներուն պատասխանը առնելով՝ կառավարութիւնը այսօր իր բոլոր բարկութիւնը խեղճ ու անպաշտպան ամեն ազգի գեղացիներուն վրայ կը թափէ, թէ "ինչո՞ւ էջխիսները չէք բռնել, ինչո՞ւ անոնք կը կերակրէք:"

Գրեթէ երեք շաբաթ առաջ հրոսակներու խուճի մը մօտակալ քաղաքին գիւղերուն մէկը կուգան, թիւրք գիւղացի մը կերակուր տալով անոնց՝ մի և նոյն ատեն կերթայ և իմաց կուտայ զապթիաներուն, — թէ ահա՛ էջխի յէները տունն են, ինձի ալ խրկեցին որ ձեզի իմացունեմ: Եկէ՛ք ինչ որ պիտի ընէք՝ ըրէ՛ք, վերջը զլսիս գաւառ չը հանէք: Չապթիաները (քսան հատ) շուարած կը մնան և միայն այն ժամանակ ոտքի կեննեն՝ երբ հրոսակները կերակուրին կերած՝ ճամբայ ելած էին ու . . . կերթան զանոնք հիւրընկալող գիւղացին կը ձերբակալեն՝ թէ "ինչո՞ւ չը բռնեցիր աւազակները" . . .

Այսպէս անորո՞՞մ կերպով կը հարստահարուին գիւղացիները, որոնցմով լեցուած են այսօր բանտերը:

"Ինչո՞ւ չէք բռնել էջխիսները" պոռալով զապթիաները ալ ու ձախ կը կողպատեն:

Մինչդեռ "աւազակներն" իրենց ունեցածին շափ կը վճարեն իրենց կերածը, որչափ ունին՝ այնչափ ալ կուտան, այս անօրէնները ոչ միայն կը լախեն, այլ և կը կողպատեն, կը մերկացնեն գիւղացիները և վերջն ալ կը բռնելու կը տանին բանտը կը հրեն:"

Ամեն քաղաքի անց ու դարձը փակուած է այս զապթիէ աւազակներով: ջորեպան մը, կառապան մը, ճամբորդ մը չի անցնիր որ չը կողպատուի: Կօթը ութը ամիս կառավարութիւնէն ամսական շանելով՝ ասոնք հոռն ձքի սխտած են և ճամբայ մը, գիւղ մը չը կայ որ կողպատուած չը լինի և գեռ չը կողպատուի այս "աւազակներ" հալածողներէն: Սամսոնի, Սամսոնի և առհասարակ խճուղիի վրայ գտնուող քաղաքներու կառավարութիւններուն՝ բողբոջները հեղեղի պէս կը թափուին: Սոստիկանաց արաւանքներու շորհով հազարաւոր գիւղացիներ տուն ու տեղ թողուցած ցիր ու ցան են եղած: Հայրը չը գիտէ թէ իր՝ զաւակը՝ ո՞ր է, զուակը չը գիտէ թէ իր հայրը ո՞ր է:

Թէ ինչո՞վ և երբ պիտի վերջանայ այս նմանը չը տեսնուած կացութիւնը, այդ դժուար չէ գուշակել: Այս

կատարեալ անխնայութիւնը տեղի կուտայ կատարած մըրկի մը, կը ստեղծէ այս ցիր ու ցան եղած հայ ու թիւրք տարրերէն ոյժ մը՝ որուն ընդգրկմանալ ոչ միայն զժուար, այլ և անկարելի կըլլայ մեր աւազակայ ու սծրա զործայ Գօմրանիային, զոր շը զիտցողները կատարարու թիւն ամականը կուտան:

Կասիդ . Գրեակ .

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ .

Եւրոպական լրագիրներում կարգում ենք հետեւեալը . — « Կ . Պօլսում յայտնված է մի գաւաղութիւն, որ մեծ յուզում է պատճառել կըլլայ ըզ . քէօչքի մէջ:

Հակառակ ամեն լուրերի, կատարութիւնը շարունակում է հաւատացնել, թէ խաղաղութիւնը երբէք չէ վը դաժմեր յայտն է, գոնէ, այն հաւատաբեր, որ մեծ վէզիր Չէվադ փաշան ավել է նորին բարձրութեան սուլթանին՝ վերջին սէլամըրի արարողութեան միջոցին:

Եւ սակայն այս ամենը արգելք չէ եղել մտ շորս հարիւր ձերբակարգութիւններու Արդ, այս ձերբակալութիւնների պատճառը ուրիշ ոչինչ չէ՝ եթէ ոչ սուլթան Մուրատի ազատման համար պատրաստված գաւաղութեան յայտնվելը: Յայտնի է, որ Արդիւլ — Համիդի այդ նախորդը փակված է Չրաք Եալիի պալատում: Արդ յայտնվել է որ գաւաղները այն պալատի մօտերը փորած էին ստորերկրեայ մի անցք՝ մինչև սուլթան Մուրատին հասնելու նպատակով:

Գաւաղիւնների դիտարողութիւնն էր սուլթան Մուրատի ազատելը և նրան վերստին գահի վրայ բազմեցնելը:

Չերբակալվածների մէջ գտնվում են երեսուն մօլլաներ, երեսուն սպայներ և երեք հարիւր քսան սօֆթաներ, ուսուցիչներ, փաճառականներ և այլն:

Բնականաբար, այս ամբողջ զորքի վերաբերութեամբ գործադրվում է ամենամեծ գաղտնեւարահութիւն: Բայց կայսերական պալատի՝ Էլլըզ քէօչքի շուրջը եղած կրկնակի հսկողութիւնը և քաղաքում ստիգանութեան ձեռք առած արտասովոր միջոցները՝ բաւական են կատարելապէս հաստատելու այն, ինչ որ այնքան զգուշութեամբ ձգնում են ծածկելը »

ԻՄԲԱՂՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՅ .

Նոր տարեշրջանի առթով հարկ ենք համարում յայտնել, որ խմբագրութեանս նպատակը վննելով կարելիին չափ անարգել կերպով տարածել հայերիս մէջ յեղափոխական գաղափարներ, « Հնչակին » նշանակված չէ բաժանորդագիրն, այլ նա կրկին կը շարունակվէ տարածվել նոյնպէս ձրիաբար, որպէս եղել է նրա գոյութեան շորս տարւայ ընթացքում: միանգամայն վերապահելով հայ հասարակութեան բարի ցանկութեանն ու նախաձեռնութեանը նիւթապէս օգնել հրատարակութեանս:

Անգլիական The Daily News, The Globe և ուրիշ լրագիրներում հրատարակված ենք տեսնում « Հնչակի » անցեալ տարեշրջանի վերջին համարում գետեղված Պաշտօնական Յայտարարութիւնը Հնչակեան Յ. Կուսակցութեան

և Արևելեան Գաղնակցութեան մէջ կայացած դաճակ ցական կապի մասին:

Լ յ յ ա տ ե ո ա լ
և

Ծախվում է միմիայն « Հնչակի » խմբագրութեան մէջ Հրատարակութիւն Հնչակեան Յ. Կուսակցութեան, Nր 4:

ՈՎ ԻՆՉՈՎ Է ԱՊՐՈՒՄ

հեղինակութիւն

Ս ի մ օ ն Գ ի կ չ ա է յ ն ի

Թարգմանութիւն .

Գ ի ն ն է 75 սանտիմ . (Ռուսաստանի համար 25 կօպէկ)

Կուսակցութեանս Գանձարանում շնորհակալութեամբ ստացվել են հետեւեալ գումարները . —

Ռուսաստանի Ե . ք . — Եց Գ . Ս . Եց 5 րուբլ . Տ . ք . Եց Լ . Ս . Եց 4 ինգ րբ . Ն . Ն . ք . Եց 3 . Ս . Եց 3 րուբլ . Ռ . Բ . Ի միջոցով ա . Ի ն Ե . Պ . Եց 10 րբ . Բ . ք Եց Հայկազն Չինակրի միջոցով Յանի Թ . ք . ում հանդանակում 15 րբ . , նոյն անձի միջոցով Վահագնից 10 րբ . . Մրդավաճառից Ս . ք . ում հանգանակում 20 րբ . և Պարսկաստանի Արդերիլ ք . ում Եաճեանցից 12 րբ . — Տաճկ . Ս . Ռ . ք . Եց Գ . Ս . Եց 1 օսմն . սակի . Կ . Պ . ք . Եց Սրտից 5 Փր . Մամիկ . Եց 85 դահեկան . — Եգիպտ . Գ . ք . Եց Արեքի միջոցով 158 Փրանկ . — Ամերիկացի փօրթ . ք . Եց Մ . Ս . Գ . Եց 1 դօլար . Ռուսար . ք . Եց Ն . Ս . Եց 2 դօլ . Ս . ձ . Եց 1 դօլ . Մ . Ս . Տ . Ռ . Եց 2 դօլ . , 2 . Թ . Եց 1 դօլ . — Բօլգարիայի Սիլ . ք Եց 3 . Ս . Թ . Եց 3 . Ղ . Ի միջոցով 10 Փր . . Ֆրիպպէյի Երեսօրից 60 Փր . . Սօֆ . ք . Եց երկու պանդուխտ հայ՝ Յվ . Պ . Եց 24 Փր . և Յր . Պ . Եց 16 Փր . — Ֆրանսիայի Պ . ք . Եց Ս . Ի միջոցով կուսակցութեանս հանգանակութեան երկրորդ թերթում պարենակված գումարը, այն է 60 Փրանկ, ժողովված հետեւեալ անձներից՝ Բ . Եց 10 Փր . , Գ . Վ . Եց 5 Փր . , հայ յեղափոխականից 3 Փր . , մի սուս սօցիալիստից հինգ Փր . . ազատութեան բարեկամից 2 Փր . , մի ոմն 3 Փր . , Ս . Եց 3 Փր . , մէկը՝ 10 Փր . , մէկ օրիորդից 10 Փր . , Մ . Մ . Եց 3 Փր . , ոմն 2 Փր . , մի ղօկից 4 Փր . — Մ . քաղաքից Ս . Ի միջոցով հայ սօցիալիստ յեղափոխական ուսանողական գանձարանից 500 Փրանկ:

Վրիպակ . — « Հնչակի » անցեալ տարւայ 14 . դ համարում գրամական նպատաների ցուցակում գրված է՝ Ն . Ն . ք Եց Ս . Բ . Չ . Մ . Եց 100 րբ . , պէտք է լինի՝ Աբ . Չմ . Եց 100 րբ . ժողովված օր . Չ . Ն . Ի ձեռքով:

Յօգուածներ, թղթակցութիւններ և տեղեկութիւններ ուղարկել հետեւեալ հասցէով .

Paris . (France) . — M . Beniard . Poste restante . Իսկ դրամական մանգատները (mandat) ուղարկել այս հասցէով . —

Eaux - Vives . (Suisse) . — M . Daniel . Poste restante .

Լօնդօն . Հայկական ազատ տպարան .